

## ՊԱՏՄԱԿԱՆ

### ՍԻՆԵԴՐԻՈՆ

ԿԱՍ

### ՀՐԵՒՑ ՄԵԾ ԺՈՂՈՎԸ

Ա. ԱՆՈՒՆՅԻ

Սինեդրիոն յունական բառ մըն է որ կը նշանակէ թէ՛ ժողովածելի և թէ՛ խորհուրդ: Մակարայցեւոց Գիրքերուն մէջ ան կը կոչուի Գերուղիա, այսինքն՝ Ժողով Ներոց կամ Սինադ, որ կը նոյնանայ Նոր Կոտակարանի Synédron և Presbytéron (Ներերու հաւաքոյթ) բառերուն հետ: Յօվսեպոսի Պատմութեան մէջ կան Սինեդրիոն, Գերուղիա, Բուլի, Կոււանոն համանուն բառերը: Թալմուտական գրականութեան մէջ ալ կը զործածուին նօրանատուն իւ մեկերու Սինեդրիոնը, Մեծ Սինեդրիոնը, մանաւանդ Արդարութեան Մեծ Տունը բացատրութիւնները:

Բ. ՊԱՏՄՈՒԹԻՒՆՅԻ

Աստուած ըսաւ Մովսէսին. «Հաւաքէ՛ ինձ եօթանասուն այր Իսրայէլի ծերերէն, զորս կը ճանչնաս իրեւ ամենէն ծերերը ու ընտիրները ժողովուրդին, ու Վկայութեան Խորանը բ'ր զանոնք, ու հոն քեզի հետ կինան: Ես պիտի իջնեմ այնակեզ ու պիտի խօսիմ քեզի, և քու վրադ հղած հոգիէն պիտի առնեմ ու անոնց վլոյց պիտի զնեմ, որպէսզի անոնք ժողովուրդին բեռը վերցնեն քեզ հետ, և դու միայնակ չվերցնես զայն» (Թիւք ԺԱ. 16-17):

Ինչ ալ խորհած ըլլան այս մասին հըրեայ վարդապետները, չափազանցութիւնն պիտի ըլլար Թուոց Գիրքի այս էջին մէջ տեսնել Սինեդրիոնի ծագումը: Մերերու այս ժողովը չունէր Սինեդրիոնի ո՛չ նկարագիրը և ոչ իրաւունքները: Այսու հանդերձ նկատելի է որ Ս. Գրոց ընազրին այս մասէն ծագում առած է ապագայ ժողովի անդամներու 70 թիւը, որու մասին Աստուած ի՞նք հրամայած էր Մովսէսին:

Ներերու ժողովին ետքէն չյիշատակուելուն պատճառն այն է՝ որ գաղրեցաւ անիկա գոյութենէ, երբ Երրայեցիք հաստատուեցան Քանանի երկրին մէջ: Գիտենք նաև Ս. Գիրքէն՝ թէ Պատաւորներու վրձանին ամէն մարդ «դհաճոյս աչաց

իւրոց առներո» (Դատ. ԺԵ. 6): Իսկ թաղաւորութեան ժամանակ օրուան վեհապետն էր միայն գերազոյն զտատաւորը, որ զժուարին պարագաներու մէջ կը զիմէր նաև քահանայացետի խորհուրդին:

Բարեկանի գերութեան ժամանակ Հըրեաները իրենց զտատաւորներն ու ատենակաները ունեցան, նշանակուած թերեւ Քաղղէացիներէն, և ունէին անկախ իրաւասութիւններ և կեանքի ու մահուան վլորոց որոշ իրաւունքներ:

Պարսկական չըջանին աւելցաւ այս անկախութիւնը: Կը տեսնենք որ Արտաշէս աքսորէ զարձող Եզրասին կը չնորհէ, իմիջի այլոց, ժողովուրդին դատաւորներ և զիմաւորներ ընտրելու իրաւունքը (Բ. Եղր. Ե. 25 և Ժ. 14): Կարեսոր խողիրները պէտք է յանձնու էին գաւառի կառավարիչն կամ քահանայացետին: Այսու հանդերձ Սինեդրիոնը չէր տակաւին ասիկա:

Եթէ հաւատաք ընծայենք հրէական աւանդութեան, որ լիովին կը համաձայնի նուե Աւետարանի խօսքերուն(\*), հելլենական գարաչըջանէն, այսինքն հօթներորդ գարին (Ն. Ք.): Ակսիալ, երեք տեսակ զատարաններ կային Հրէից մէջ: Մէկը՝ զիւղակներու մէջ, բաղկացած երեք զատաւորներէ. միւսը՝ զիւղաքաղաքներու մէջ, որ կը բաղկանար 23 զատաւորներէ և կըրնար մահուան վճիռներ ևս արձոկել, ու երբեմն կը կոչուէր Փոքր Սինեդրիոն. և երրորդը՝ Մեծ Սինեդրիոնը, որ կը զանուէր երուսաղէմի մէջ: Այս վերջինը ուրիշ բան չէր՝ բայց եթէ Գերուղիան կամ Սինադը, որու յիշատակութիւնը կը գտնենք յաճախ Մակարայեցոց Գիրքերուն և Յօվսեպոսի զրութեանց մէջ: Սինեդրիոն անունը ինքնին ցոյց տալ կը թուի յոյն-մակեցոնական ծագում մը և կապ ունի սելմէկեան տիրտապետութեան գարաչըջանին հետ:

Գ. ԿԱԶՄՈՒԹԻՒՆՅԻ

Մեծ Սինեդրիոնը կարելի է սահմանել այսպէս. «Բարեկանի գերութեանէն յեաց 71 անդամներէ բաղկացած կրօնական ու քա-

(\*) Թաղթ. Ե. 22. «Ամենայն որ բարեկանայ երօր իւրում տարապարտուց, պարտաւոր լիցի դատասանին եւ որ ասիցէ ցեղրայր իւր յիմար, պարտաւոր լիցի տանենի: Եւ որ ասիցէ ցեղրայր իւր մորոս, պարտաւոր լիցի ի զինեն հրոյն» (Երուսաղէմի Սինեդրիոնի վճիռէն ետք):

դաքակոն Գերագոյն Առեանը որ կը դա-  
տէր ամինէն կարեսոր զործերը»:

Այս Գերագոյն Առեանը կամ Բարձր  
Պատարանը (Վերին Պալատ), ինչպէս վե-  
րև ըստեցաւ, 71 անդամներ ունէր, միա-  
սին հաշուելով իր նախագահը, որ կը կո-  
չուէր նազի — իշխան։ Առաջին դարուն  
վերջերը (Ն. Բ.), Հիլլէլի մանէն ետք,  
քահանայապետը ի՞նք վրան առաւ այս  
պաշտօնը իրապէս և իրաւապէս, ու պո-  
հեց զայն մինչև երուսաղէմի աւերը, 70  
թռւականին, որմէ յետոյ Սինեդրիոնի ըս-  
տաւերը մնաց միւսին։

Նոր Կատակարանի ճշգրիտ նկարագրու-  
թեան համաձայն՝ Սինեդրիոնը կը բազկա-  
նար խմանաներու իշխաններէն, դպիրնե-  
րէն ու ծերերէն։

Խօսան կամ խմանաներու իշխան  
(մեծ քահանայ, արքոնդ) ըսելով կը հաս-  
կըցուին պաշտօնի վրայ եղող քահանայա-  
պետը, պաշտօնանկ կամ հրաժարեալ քա-  
հանայապետները, նաև գլխաւոր քահա-  
նաները, այսինքն գետական 24 ընտա-  
նիքներու այն պետերը՝ որոնք կարգով մէյ-  
մէկ շարաթ կը պաշտօնավարէին Տաճարին  
մէջ։ Յիսուսի խաչելութեան ժամանակ  
Սինեդրիոնի մէջ առաջին դասակարգին կը  
պատկանէին այդ տարուան քահանայապե-  
տը։ Յովսէփ Կոյլիափառ և ծերունի Անանուը  
կամ Աննան, որ ութ տարի բազմած էր  
Ահարոնի աթոռին վրայ։ Կային նաև տաս-  
նեակ մը նախկին քահանայապետներ,  
առանց հաշուի առնելու գլխաւոր քահա-  
նաները, որոնց մէջ էր անշուշտ Տաճարին  
զանձապետը Հեղկիսա (\*):

Եռուիրապետական այս կարգէն էին  
շատ անդամ Սինեդրիոնի անդամները, ո-  
րոնք մեծաւ մասամբ կը պատկանէին Սա-  
դուկեցիներու ազատամիտ աղանդին։

Դպիրները և Օրինաց վարդապետները  
աւելի յարգ կը վայելէին յաճախ քան մեծ  
մասը քահանաներուն, որոնց զործը ծի-  
ստկան էր լոկ։ Անոնք կը կոչուէին ուաբ,  
ուաբի կամ ուաբբան՝ իրենց արժանաւու-  
րութեան համեմատ։ Առաջին դարուն (Ն.  
Բ.) մեծ հոչակ հանած էին Հիլլէլ և Շամ-  
մա վարդապետները։ Պամաղիէլ, Դաւիթի

սերունդէն և թոռը Հիլլէլի, նոյնպէս ան-  
ուանի եղաւ Քրիստոսի ժամանակ։ Ան ալ,  
ինչպէս ամէն զպիրներն ու օրինաց վար-  
դապետները, կը պատկանէր Փարիսիցինե-  
րու խստակրօն աղանդին։ Պամաղիէլ, ու-  
սուցիչը Սաւուզի, ի նպաստ առաքեալնե-  
րուն արտայայտուեցաւ ետքէն (Պորձ. Ե.  
34)։ Յայտնի չէ թէ Յիսուսի ծածուկ բայց  
հաւատարիմ աշակերտը Նիկողիոս (Յովհ.  
Գ. 1 և 10) քահանայից իշխաններուն  
զասակարգէն էր թէ ժողովուրդի պետե-  
րուն։

Հերջին դասակարգը կը կազմէին ծե-  
րերը կամ ծողովուրդի իշխանները։ Ազ-  
նուական ընտանիքներու պետեր էին ա-  
նոնք, որոնց նիւթական բարձր դիրքն ալ  
իր կարեսր գերն ունէր։ Յիսուսի ծածուկ  
աշակերտ Յովսէփ Արեմաթացի այս դա-  
սակարգին կը պատկանէր Սինեդրիոնի մէջ  
(Մատթ. Խէ. 57, Մարկ. ԺԵ. 43, Ղուկ.  
ԽԳ. 50, Յովհ. ԺԹ. 38)։

#### Դ. ԻՐԱԿԱՍՈՒԻԹԻՒՆՆԵՐԸ

Սինեդրիոնի իրաւասութիւնները ա'յս-  
պէս կը նկարագրուին Դաշինի Սինեդրիոնի  
մէջ։ Ենօթանասուն և մէկերու դատարանը  
կը զումարուի այն ատեն, երբ զործը կը  
պատկանէի ամբողջ ցեղի մը կամ սուտ  
մարգարէի մը և կամ օրուան քահանայա-  
պետին։ Կը զումարուի նաև՝ երբ պատե-  
րուզմ սկսելու կամ երուսաղէմ քաղաքը  
մեծցնելու և կամ հոն էտկան փոփոխու-  
թիւններ մտցնելու մասին որոշումներ հարկ  
ըլլայ տալ, ևն.։։ Բայց այդ օրէնքները,  
կը յաւելու ժագիէ, աւելի տեսական էին  
ու չէին համապատասխաններ իրականու-  
թեան։ «Ճիշգ է որ հասմայեցի դատաւոր-  
ներու օրով Սինեդրիոնի մէջ կը կեղունա-  
նային կրօնական և քաղաքական և վար-  
չուկան իշխանութիւնները այն ամէն հար-  
ցիրու վերաբերմամբ՝ որոնք չէին շահա-  
գրգուեր դատաւորը կամ քահանայապետը,  
բայց և այնպէս Սինեդրիոնի իրաւասու-  
թիւնները շատ ընդարձակ էին, և ունէր  
նոյն իսկ իր սոտիկանական կազմը ու իր  
զիրունները զործագրող յատուկ պաշտօննեա-  
ներ։ Կը տեսնենք նոր կտակարանի մէջ որ  
Սինեդրիոնը կը հատապնդէ մեր Տէրը իրեւ  
հայհոյիչ, Պետրոսն ու Յովհաննէսը՝ իրեւ  
սուտ մարգարէներ, Սահփանոսը՝ զարձեալ

(\*) Սա էր որ Յուղային տուաւ երեսուն ար-  
ծաթ՝ ի վարծ իր մատնութեան։

իրրեւ հայնոյիշ, Պօղոսը՝ իրրեւ օրինաշանց» (Ժագիէ, Գործք Առաքելոց, երես 774—775): Պատժական որոշումները կը արաւէին ժողովի մէկ մասին կողմէ, որ բազկացած էր 23 անդամներէ ու կը կոչուէր Տուն Արդարութեան կամ Դատարան: Անոր գլուխը կը զանուէր Մեծ ժողովին փոխ-նախառագահը, որ իր պաշտօնին բերմանը Դատարանի Հայր անունը կը կրէր:

Մինեղրիսնի իշխանութիւնը թէև իրաւագէս Յուղայի սահմաններէն անդին չէր անցներ, բայց իրապէս այդ իշխանութիւնը կը տարածուէր աշխարհի բոլոր հրահայ համայնքներուն վլայ: Այս պատճառու է որ ան Դատասկոս զրկեց Սաւուզը, ապագայ Ս. Պօղոսը, չղթայի զարնելու համար տեղին քրիստոնեաները (Գործք թ. 2, իբ. 5, իջ. 12):

Քահանայապետն իսկ (ո՞չ թագաւորը) կրնար գատուիլ Մինեղրիսնէն, որ իրաւասու էր նաև զատել ուեէ մէկը ի բացակայութեան՝ թէէ մահապարտութեան վճիռի մը կապուած չըլլար զործը, վասնդի ան չէր կրնար մահավճիռ արձակել կամ իր ուեէ մէկ վճիռը զործադրութեան դնել առանց հռոմոյեցի գատաւորին հաւանութեան: Նոր հեղինակ մը, Հիւսուանդ, կը պնդէ նոյնիսկ՝ թէ քահանայապետի և Մինեղրիսնի կողմէ Յիսուսի հարցաքննութիւնը կատարեալ զատավարութիւն մը չէր, այլ պարզ իրաւական զործ մը՝ իրբ նախապարտաստութիւն ամբաստանութեան մը, որ պիտի ներկայացուէր ապա ոճրադատ տաեանին, որ էր հռոմոյեցի գատաւորին ատեանը: Բատ մեզ չափազանցութիւն կը թուի ատիկա: Գալով Ս. Սահմանուի քարկոծման, կը կարծուի թէ՞ ո՞չ թէ կանոնաւոր զատապարտութեան, այլ ժողովրդական զայրոյթի մը արդիւնքն էր այն:

### Ե. Ժ Ա Վ Ա Վ Ա Տ Ե Վ Ա Ի Ն

Մինեղրիսնի նիստերը տեղի կ'ունենալին Տաճարի մասնաւոր մէկ սրահին մէջ որ կը կոչուէր Պալիր (Կոփուած քարեր): Այդ սրահը կը զանուէր Սրբավայրին հարաւարեմտեան կողմը, ոչ հեռու Քիխտոսի հրապարակէն, որ ընդարձակ սիւնազարդ գաւիթ մըն էր ու կը զրաւէր Տիւրոպէնի խորը բաւական լայն տեղ մը:

Բայց ինչո՞ւ համար առառւան ժողովին ալ (\*), որու մասին կը զրեն առաջին երեք աւետարանիշները, որմէ ետք, ըստ Յովհաննու Աւետարանին, տարին Յիսուսը Պիղատոսի ատեանը, ուղղի ունեցաւ քահանայապետի պապարանքին մէջ: Արդեօք այս բանը չի<sup>o</sup> բացատրուիր անով, որ ուարբիական զրութեանց համաձայն՝ և բուսաղէմի կործանումէն քառասուն տարի առաջ, այսինքն դրեթէ Յիսուսի խաչերութեան ժամանակներուն, Մինեղրիսնը զայրած էր իր նիստերը զումարելէ Տաճարի չրջափակին մէջ:

Նկատելի է նաև որ Յիսուսը դատող Մեծ ժողովը գումարուեցաւ Կոյփափայի ապարանքին վերնայարկի մնձ սրահին մէջ: Այս բանն է որ կը հասկցնէ Մարկոս սարսուերով: Այս Պետրոս մինչդեռ էր ի խոնարհ ի զութիւնու (Մարկ. ԺԴ. 66):

### Զ. Դ Ա Տ Ա Վ Ա Բ Ո Ւ Թ Ի Ի Ն Բ

Կալիփի սրահին մէջ կիսաշրջանակածեն կը զրուէին աթոռները: Նապին կամ ժողովին նախագահը կը բազմէր ճիշգ մէջ-տեղը, աջ կողմը ունենալով Դատասանի Հայրը և երկու կողմերը՝ միւս անդամները, իրենց աստիճանին ու արժանաւորութեան կարգով, որոնք երեսնին զարձուցած կ'ըւրացին գէպի Սրբավայրը, ոսրպէսզի չմոռնան երբեք արդարութեան օրէնքները: Կիսաշրջանակին երկու ձայրերը կը կենացին մէջմէկ զիւանազպիրներ ու կ'արձանագրէին ամբաստանեսուլին զէմ բոլոր ըսուածները: Ամբաստանեալլ պարտաւոր էր խոնարհ զիւրք մը տալ իր անձին և կրեւ սուզի հանգերձներ: Չայներու պարզ մեծամասնութիւն մը բաւական էր անպարտ արձակելու համար ամբաստանեալլ: մինչդեռ զատապարտեկներ համար երկու ձայներու առաւելութիւնը անհրաժեշտ էր, ու անպայման կը պահանջուէր երկու արժանահաւատ անձերու վկայութիւնը:

Ժողովի խորհրդակցութիւններէն օր մը յետոյ միայն կ'արձակուէին զիւնեները:

### Հայացոյց՝ Մ. Ե. Ն.

(\*) «Եւ իրրեւ այդ եղեւ» կ'ըսէ Դուկաս (իբ. 66).